

ԱՅԼԵՒԱՅԻՔ

ԼՕԶԱՆԻ ԿՐՕՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ

ՀԱՆԳՈՅՅԸ

ԵՒ ՀՆԱՐԱՒՈՐ ԼՈՒԾՈՒՄԸ

(Շար. տես Բազմ. 1927 էջ 319)

ԱՋԱՏԱՌՈՂՈՒԹԻՒՆ և լուսամտութիւն տիրողաններուն ներքև պանծացուած ճշմարտութեան հանդէպ թոյլատու ոգին, որ Լօզանի համագումարին ցայտուն նկարագիրը եղած է, յոյժ շարագուշակ նշան մ'է կրօնական ժողովի մը համար, մանաւանդ երբոր Տիեզերական է (œcumenicum), ինչպէս կը համարի մեր մամուլը: Նշան՝ Յայտնեայ շլմարտութիւնը աշխարհի քարոզչոյն ձեռնարկութեան պակասին:

Վասն զի անվիճելի է այս՝ թէ շլմարտ եկեղեցոյն և միայն անոր իրատուքն է ու պարտքը քրիստոնեական հաստատքն հեղինակութեամբ իշխանաբար քարոզել, ճշմարտապէս տիրելով հաւատացեալներու մտքին. այնպէս որ եկեղեցոյ քարոզութեան հաւանութիւնը հնազանդութիւն մ'է: Այս իշխանութեան գոյութիւնը եկեղեցոյ մէջ շատ յայտնի է, Ս. Գիրքը և դարաւոր Աւանդութիւնը անոր վկաններն են: Յիսուս Առաքեալներուն ըսաւ. «Երթայք յաշխարհ ամենայն և քարոզեցէք զաւետարանն ամենայն արարածոց. Որ հաստայ և մկրտեսցի՝ կեցցէ, և որ ոչն հաստայ դատապարտեսցի» (Մր. Ժզ. 15-16): Ուր ոչ մէկ գիշտութիւն կամ համաձայնութիւն քարոզեալ յօղուածներու շուրջ. առաքելական պատգամին հաւանողը և մկրտուողը կը փրկուի, անհաւանը՝ նոյն իսկ մէկ յօղուածին, պիտի դատապարտուի: Վի՛հ մը կ'անջատէ այսօրինակ առաքելական քարոզութիւնը՝ պարզ ուսուցչի մը կամ Ս. Գրքի մեկնիչի ճառատութեանէն. ան՝ կը պարտադրէ իր խօսքը աստուածային հեղինակութեան ուժով, իսկ

վերջինս միայն պատճառարանութեամբ համոզում մը գոյացնելու կը ճգնի. առաջնոյն անհաւանը երկնքի սաստիք կ'ենթարկուի, ինչպէս նաև հաւատացողը՝ վարձատրութեան, իսկ վերջնոյն համոզումը՝ միայն ըմբռնած ըլլալու արժանիքն ունի, ինչպէս անհաւանը՝ իր ծանծաղամտութեան դատապարտութիւնը:

Առաքեալներն ալ այլապէս չհասկցան Քրիստոսի այդ խօսքերը: Անոնք իրենց կենդանութեան գործադրեցին նոյն հեղինակութեամբ քարոզութեան իշխանութիւնը, զոր ապա աւանդեցին իրենց յաջորդ պաշտօնէութեան, Պողոս կորնթոսի իր քարոզութեան անհաւաններուն կամ անոր մասին վիճողներուն կը գրէր. «Չխորհուրդս քակեմք և զամենայն բարձրութիւն հպարտացեալ ի վերայ գիտութեանն Աստուծոյ, և գերեմք զամենայն միտս ի հնազանդութիւն Քրիստոսի. և ի պատրաստի ունիմք խեղդել զվրձ ամենայն անհնազանդութեան» (Ք. կոր. Ժ. 5-6). այսու իր քարոզութեան ոչ միայն հպարտացած մտքերը հպատակեցնելու այլ և դիմամարտները պատժելու իշխանութիւնը կը սեփականէ: — Նոյն Առաքեալը Տիմոթեայ կը յանձնարարէ ստորք հաստք մ'ունենալ, «զոր ոմանց մերժեալ յանձանց իւրեանց՝ եւսակոծեցան ի հաստս (= մտրեցան)», որոց սակի են Հիւմենոս և Ալեքսանդրոս, զոր մատնեցի սատանայի՝ զի խրատեսցին շնայնոյն»: Այնքան իշխանութիւն իր աւետարանը պարտադրելու մտքերու վրայ որ անոր մէջ չյարատուողը և օտար դաւանութիւններու զաւածողը խստիս կը պատժէ, որպէս զի զգաստանան և չուրանան ճշմարտութիւնը,

այս է «խրատեցցին չհայհոյի» ր՝: Նոյն-պէս նզովք կը կարդայ այն ամինուն դէմ, նոյն իսկ անհնարին դիպուածով մը ինքը ըլլայ ան կամ հրեշտակ մը, որ յանդգնէր աւետարանել աւելի քան զոր ինքը քարոզած էր (Պատգ. Ա, 8-9):

Գիտենք նաև թէ այս առաքելական իշխանութիւնը պիտի տէէ մինչև աշխարհին վերջը: Եկեղեցին և Աւետարանը Առաքելներով պիտի չփակուէին: Եւ արդէն բացայայտ է այս Մտթ. իզ. 18-20 նշանաւոր հատուածէն. ուր եկեղեցւոյ աստուածային հիմնադիրը՝ իր ունեցած լիազօր իշխանութիւնը յերկինս և յերկրի Առաքելներուն յանձնած պահուն, իրբև իր գործը մշտնջենարողներուն, կը խոստանայ միանգամայն իր գործակցութիւնը անոր անթերի կատարման համար «մինչև ի կատարած աշխարհի» և՛ վերջին ընթրիքին իրբև կտակ թողած էր անոնց զՀոգին Սուրբ. «Եւ ես աղաչեցից զՀայր և այլ մտիթարիչ տացէ ձեզ, որ ընդ ձեզ բնակեացէ ի յարտեան. զՀոգին ճշմարտութեան» (Յովհ. փղ. 16), որ պիտի առաջնորդէ զանոնք առ ամեև ճշմարտութիւն (փղ. 13), և պիտի ուսուցանէ զամենայն (փղ. 26): — Եւ դարձեալ կը տեսնենք Առաքելոց ջանքը յաշնորդութիւն մը ստեղծելու, որոնց ձեցեցին իրենց այս իշխանութիւնը. առ այս անվկանդ կոթող կը կազմեն Պողոսի առ Տիմոթէոս զոյգ թղթերը, և Տիտոսինը. (տ. Ա. Տիմ. դ. 6-16. ե. 17-18. գ. 3-5. Բ. Տիմ. դ. 1-5. ևն. .):

Միևնոյն հեղինակութեամբ վարդապետեցին ցարդ համօրէն տիեզերական ուղղափառ ժողովները, նիկիականէ մինչև վատիկանեանը: Եւ որովհետև անոնց Աստուծոյ կենդանի պաշտօնեաններու, յայտ-

նեալ ճշմարտութեան պատգամատուներու խոր գիտակցութիւնը ունէին, իրենց հաւատոյ վճիռները նզովքով կնքեցին և այնպէս վաւերացուցին աստուածատուր ճշմարտութիւնը: Խորապէս համոզուած էին որ եկեղեցին այս ճշմարտութիւնը համօրէն աշխարհի քարոզելու և պարտադրելու պաշտօնէն պահ մ'ալ չէր կարող զաղբիլ, և կամ որ նոյն է կորսնցնել աշխարհի վարդապետի գիտակցութիւնը: Անոնք Հոգւոյն Սրբոյ ազդեցութեամբ տոգորուած և Աստուծոյ ճշմարտութեան սուրբ նախանձով բորբոքած Հայրապետներ էին, որոնց ոչ մտքի լոյս և ոչ սրտի հուր կը պակսէր. մեզմէ լաւ մըրձոնք էին սիրոյ պատուիրանին հետ ճշմարտութեան անշէջ նախանձը հաշտեցնելու եղանակը. լաւ տեղեակ էին թէ համերաշխութեան պատրուակու ճշմարտութիւնը ամօրելը կամ անտեսելը կամաւոր մտլորի մ'էր. և թէ Աստուծոյ իօսքէն ընդվզող եղբայրը չէր կարող սիրել: Ուստի փոխանակ զայթակցելու հին ուղղափառ Տէեզերականներու վարդապետելու այս աստուածատուր սարսափելի հեղինակութեանէն, տարակուսելու էին Լօզանի համագումարին հիացողները՝ անոր աշխարհի՛ և իցէ յրիստոնեական վարդապետութիւն ուսուցանելու նուիրակութեան և իշխանութեան՝:

Այս միայն համարինք կը բաւէ ցրցտալու մեր ազգային մամուլին որ Լօզանի 3-21ի հաւաքոյթը շատ հեռի էր ժողով մ'ըլլալէ, թող թէ տիեզերական Զայս շեշտելու պիտի չհարկադրուէինք եթէ հայ թերթերուն և նուերականերուն հիացումը զմեզ չզարմացնէր: Արդէն բացման բանախօսը եպս. Պրէնթը բաւած էր թէ խորհրդակցութիւն մը (conference) ընելու գումարուած էին միայն ի Լօզան:

1. Տեղւոյս չի վերաբերիլ եթէ ոչ երկրորդաբար պատուաբն յանակը ճշգրտելը. կարելոք այս է, որ Առաքելը ձանր պատժի կ'ենթարկէ իր ցարդութեան ընդվզողը, ինչպէս նոյնին ենթարկած էր կորնթոսի յանցաբարձը «մասնեկ զայնպիսին սաստնայի ի սասակում մարմնոյ զի ոգին ապրեաց» Ա. կոր. և 5.
2. Կամ այդ համագումարի մէջ ոչ մի եկեղեցի կար

զիտակից իր զաւանանք ճշմարտութեան և նոյնը այլոց պարտադրելու իշխանութեան, և կամ եթէ կար անոնցմէ մին որ այդ առաքելութեամբ Եոթացած կը համարէր ինքզինքը, այնու որ իր զաւանութիւնը չէր պարտադրի, իր ուղղափառութեան զիտակցութեան և ուղղափառութեան կը դադրէր:

Այժմ կը մնայ ցննել անոր արժէքը իբրև համաձայնութեան պարզ համազու- մար մը։ Եւ կրկին տեսակէտներու տակ կարելի է նկատել. միութեան պահանջած ուղիղ սկզբունքներու հետազոտութեան, ու գործնական արդիւնքներու և հետևանք- ներու մէջ։

Ա. — Եթէ նկատենք Լօզանը եկեղեց- տյ միութեան պահանջած սկզբունքներու հետազոտութեան տեսակէտով, կ'ընդհա- ըրնք արդէն մեծամեծ շեղումներու ճշմար- տութեան ուղիէն։ Ան սկսաւ միութեան հա- մար հարկաւոր դաստանկան նոյնտրեան իրա- մացի պահանջով։ Այս անհրաժեշտ պայմա- նը վարող սկզբունքը սակայն ոչ այնքան յայտնեալ հաւատքին անթերի ամբողջու- թեան շուրջը միանալու անկեղծ կամքը կ'երևի, գոհելով ճշմարտութեան սեղանին առջև ամէն անկախութեան և անձնական տեսակէտներու նախընտրութիւնները, որ- քան ո՛ր իցէ միութիւն մը զոյացնելու կա- մակայութիւնը, ըստ կարի լայն ու ընդար- ձակ դաւանական կէտերու մէջ, առանց մասնական եկեղեցիներու անանձնական ուղիղ կամ թիւր կարծեաց անդդիմանալու. այսու հասարակաց օգուտ մը ձեռք բերե- լու սին յուսով։ Ուստի միութիւն գործ- նական հարցերու մէջ, իրենց գործնական առանշտրեանց, օգուտներու համար։

Նիւ-Եորքի անկլիգան եպիսկ. Կարո- լոս Պրէնթ կ'ըսէր արդէն, յետ նկարա- գրելու եկեղեցեաց ներքին պառակտումով և բախումով իբր իսկ քայքայումը. « Կը փորձենք համաձայնիլ այն հարցերուն շուրջ որ գործնական կարևորութիւն մ'ու- նին » միևնոյն ուղութիւնը կարենալ ներշնչելու համար մեր ճորտիչներուն « պատերազմի և խաղաղութեան, քրիստո- նէական ամուսնութեան յատուկ նկարա- գրին, Քրիստոսի ընկերային իրաւունքնե- րուն, և Եկեղեցեայ անդրազգային բնոյթին,

հիմնական խնդիրներուն»։ Իսկ Կլուչէսթրի եպսկ. Տրթ. Հիտլէմ հետեալը յայտա- բարեց. « Եկեղեցեայ միութիւնը հաւատոյ միութիւն մը պէտք է ըլլայ, միութիւն խորհուրդներու մէջ և միութիւն պաշտօ- նէութեան մէջ » (Ժամանակ 15 օգ.)։ « Պարզ դաշնակցութիւն մը պէտք չէ ըլ- լայ, ոչ ալ զանազան մարմիններու բազ- կացութիւն »։ Բայց թէ ինչ կ'իմանար այսու, ահա հոս կ'ամփոփեմ, բացառիկ նրբութեան և պատրոզ շեշտին համար։

1. Հաւատքի միութեան հիմը Ս. Գրքըն է և Առաքելական ու Նիկիոյ հանգանակը. բայց որովհետև « ոչ հանգանակին և ոչ Ս. Գրքին է որ կը հաւատանք, այլ այն հաւատքին (= զաղափարին, ճշմարտու- թեան) զոր անոնք կ'ուսուցանեն »։ Ուստի « կապուած չենք անոնց իբրև ներշնչման մասնաւոր տեսութեան մը, և հանգանակ- ները կ'ընդունինք ոչ իբրև անսխալա- կան, անյեղի վաւերաթուղթեր, այլ որ- պէս աւանդական արտայայտութիւն հաւատոյ ի Քրիստոս »։ Հետեաբար « պէտք է որ միանայինք հիմնական յայտնութեան վրայ իրականութեան, որ կու գայ մեզ Քրիստոսով և բնա չպարտադրէինք իբրև անհրաժեշտութիւն փրկութեան, ո՛ր և է յա- նելուածական մեկնութիւն կամ պարզաբա- նութիւն »։

2. Իսկ խորհուրդներու մասին միու- թիւնը կը պարտադրէ միայն անոնց՝ ըն- դունելութիւնը մկրտութեան և Ս. Հաղոր- դութեան՝, բայց ոչ « մասնաւոր հաւատ մը խորհուրդներու վերաբրամամբ, և պիտի չարգիլէ ոչ մէկ մասնաւոր հաւատք։ Ին- յարքան իտր երկրպագուն պիտի ընդունի խոր- հուրդը այն նշանակութեամբ զոր ինքն կ'ըն- ժայէ անոր »։

3. Իսկ երբորդ միութիւնը պաշտօնեա- րեան է, որուն աստուածային հիմնարկու- թիւնը կ'ընդունի, բայց կ'ըսէ. « Եւ չեմ

1. Ուրիշ չի ճանչար. Ինչպէս նաև Սիոնի յիշեալ խմբագրականը. Ինչ Հակադրութիւն Յօդ. Օրթոտոքս Կեղեցեայն բռնած զԻրքին շեռ. անոնց ինչպէս 1559ին, Մէլանքթոննի ներկայացուած Ազոտոսայի դաստնութեան

պատասխանած էին « Թէ մեր ուղղափա եկեղեցեայն խոր- հուրդները եօթն են », նոյնը 1927ին ալ կրկնեցին Լօ- զանի մէջ. Միւնչ մերք. մինչև երկու թիւն թճած ուր- ցութեամբ Լուսաւորի և Ներսէսներու ըլոյս հաւատքին։

կասկածի՞ր որ այս միութիւնը նշանակէ աւանդական ձևի ընդունելութիւնը, եպիսկոպոսոսեան և եպիսկոպոսական ձեռնադրոսեան» և թէ կարելի չէ ըսել «մեր ձեռնադրութիւնը վաւերական է և ձերիներ ոչ» կամ «մենք յաջորդութիւն ունինք իսկ դուք ոչ»։ Միակ կատարեալ ձեռնադրութիւնը այն պիտի ըլլայ որ տրուած է միացեալ եկեղեցւոյ կողմէ, և որովհետեւ եկեղեցին բաժնուած է, բոլոր կարգերն ալ անկանոն են և ոչ մէկ յաջորդութիւն կատարեալ է» (տ. Ժամանակ օգ. 16)։

Իսկ կալուինականները հիմնովին անհնարին հոշակեցին դաւանական նոյնութիւնը։ Տըթ. Ատուֆ Տէլլման նոյնը ըսած է. «Որքան ջանք տարուի միութիւն ստեղծելու դաւանական կէտերու վրայ այնքան իրարմէ պիտի հեռանանք» (տ. Ապագայ 20 օգ.)։ Գծաբխտարար մերձաւոր են, մերթ ալ նոյն, հայ նուիրակներու և մամուլի արտայայտութիւնները այս մասին։

Տը. Ղևոնդ Եպս. Կուրեան իր մէկ տեսակցութեան մէջ մտածողութեան և հաստքի ըմբռնումի շորշ միտքիս հը դժուարին կը նկատէ, ինչ որ և Նիկիոյ ժողովին համար ալ դժուար եղած է, կ'ըսէ (տ. Ժամ. օգ. 14)։

Եւ Տը. Գր. եպ. Պալաքեան կ'ըսէր. «Մենք պէտք չունինք միութեան հասնելու համար ամենուն պարտաւորել միօրինակ աստուածաբանութիւն և փիլիսոփայութիւն։ Միութեան մէկ ճամբայ կայ միայն, համագործակցութիւն։ Ի զուր է փնտռել հաւատոյ միակ հանգանակ մը բոլոր եկեղեցիներու միութեան իրբ խորհրդանիշ»։ ունինք «Քրիստոսի վերջին կտակը «սիրեցէք զմիմեանս»։ Եւ կը գոհանայ այն միութեամբ որ փրկէ զմեզ համաշխարհային պատերազմներէ և բարորութիւն մը շնորհէ։ (Ապագայ օգ. 27)։

Ինչ որ ասոնց ցով ընդհանուր և տարտամ կերպով ըսուած է, Միոնի Խմբագիրը արդէն պարզած էր. «Իւրաքանչիւր եկեղեցի թող պահէ իր համոզումը, իր հաստքը, իր ինքնուրոյնութիւնը, բայց միանա-

զամայն յարգէ միւս եկեղեցիներու համոզումը, հաստքը, ինքնուրոյնութիւնը, որպէս զի եկեղեցիներ զօրանան ներքուսպէս, և կարող ըլլան ամէնքը միասին համագործակցարար... կոռուի ընդդէմ անհաւատութեան, և ընդդէմ ոչ-քրիստոնէայ դրութիւններու որք թշնամի են քրիստոնէութեան»։ (Միոն. Յուլ. Օգ. էջ 194.)—

Անժխտելի է որ Համագումարի այլազան անդամներու տարածայն տեսութեանց մէջ տիրող զեր մը կատարած է դաւանական միութեան հարկը եկեղեցւոյ միութեան համար, մանաւանդ արտաքին քարտուրեան սասարէզլին վրայ, և առ այս սահմանուած Յանձնախումբի եզրակացութիւններէն է. «Մէկ հասարակաց հաւատք ու աւետարան համօրէն աշխարհի»։ Սակայն միութեան առաջարկին հիմը կամ խնդրոյն մեկնակէտը սխալ է. ան փոխանակ ծայր տալու հետեւեալ սկզբունքէն. «Քրիստոսի եկեղեցին մի է, ուստի ո՞րն է իր ներքին այս միութեան իսկական պայմանը» այսպէս կը մեկնի. «եկեղեցիներու բաժանեալ վիճակը քայքայէ՞ զեր մը կը կատարէ, ուստի ո՞րն է միութեան մը հնարաւոր կերպը՝ որով այս անտեղութիւնները բարձուին»։ Առաջին ուղին միայն ճշմարիտ միութեան կրնայ հասցնել, երկրորդը անհլ անապատի մը մէջ կը թափառեցնէ։ Առաջինը՝ զանազան մասնակցութիւններու սխալ տեսութիւնները կ'ուղղէ ու միալուծ մերձեցում մը կը ստեղծէ, իսկ երկրորդը՝ օտար և անմասն տարրերու մէջ խառնուրդ մը արտադրելով յաճախ կը քայքայէ մասնական ճշմարտութիւնները, ոմանց ցով վաղուց միացած աւանդական առկայծ լոյսը կը շիջուցանէ։ Հուսկ եկեղեցւոյ ճշմարիտ միութեան չի հասցնէր, քանի որ ճշմարտութիւնը ստորակարգուած է գործնական շահերուն և բարորութեան, և Եւ ո՞վ չի նշմարէր վերոյիշեալ տեսութիւններու և առաջարկութեանց մէջ, օգտապայտոսեան (pragmatisme) ազդեցութիւնը, այս է այն լոյսը որ Նոբ աշխարհէն կը ծագի, Իբրև թէ եկեղեցւոյ միութիւնը տիրողապէս կարևոր

չըլար բայց եթէ իր քարորդի ազդեցութեան համար և ոչ ինքնին ճշմարտութեան, իրը թէ Յաւիտենական ճշմարտութիւնը՝ որ աշխարհի յայտնուեցաւ, արժանի չըլար մարդկութեան մտքերը միացնելու և անոնց տիրանալու, և եկեղեցիները բաւականանալ կարենային համագործակցական միութեամբ մը, որով փոխանակ իւրարու հօտը յափշտակել ջանալու, ջրիստոնեայ աշխարհի վերանորոգման հարցով ու անհաւատներու դարձով զբաղէին: Բայց ո՞ր հաւատքին կ'ապելու են զանոնք, — ըստ կամս, նոյն իսկ ոչ մի հաւատքին, քանի որ դաւանութիւնը երկրորդական կարեւորութիւն մ'ունի: Արդէն այն կեղծ դրութեան հիմնադիրը, William James գրած էր. «Աստուծոյ ինքնութիւնը, հարկաւորութիւնը, աննիւթականութիւնը, պարզութիւնը, անհատականութիւնը ևն... ամենաբարութիւնը, ինքնիրեն սէրը և բացարձակ երջանկութիւնը, ինչ օգուտ ու եիև ստուգիւ այս ամեն ստորոգիւիները մարդոս կեանքին համար: Երբ անոնք մեր կենցաղին վրայ ոչ մի փոփոխումն կը բերեն. ի՞նչ կ'օգնէ կրօնական բնութեամբն թէ անոնք ճշմարտ կամ մարդ բլլան»: 1

Այս եղաւ Լօզանի ուղղութիւնը, որուն տրամաբանական հետևանքն են վերոյիշեալ այն որոշումները, որոնց յանգած է: Նոյնը եղած է դժբախտաբար նաև հայ մտածելակերպի առանցքը: Միութիւն՝ միութեան համար, եկեղեցւոյ համար. և կեղեցին՝ մարդկութեան ներկայ բարօրութեան համար, և բարօրութիւնն ալ ինքնիրեն համար: Միջոցները այլևս վախճանի դերը կը կատարեն: Յաւիտենական ճշմարտութիւնը: Անոր իրաւունքները ձրագրէն դուրս են, իբրև հինցած մտայնութիւններու զիւտ: Սիր, միտքիւն, համերայնութիւն ի ջնաս ճշմարտութեան. ահա արդի լույսը: Եւ այս մոլեռանդ և ոչ բանաւոր սիրոյ հալոցին մէջ հաւատքի նկատմամբ անհեթեթ հակասութիւններ

հեշտեաւ կը ձուլուին: Աստուած երրորդութիւն է կամ ոչ, Գրիստոս Աստուած է կամ սոսկ մարդ, երկու բնութիւն ունի ի մի անձին կամ երկու անձ կամ մի բնութիւն. եկեղեցին մի է կամ ո՞չ, խորհուրդները թուով եօթն են կամ նոյն իսկ երկու, մինչև իսկ մի, կամ ոչինչ. մկրտութիւնը սրբութեան աւազան մ'է, կամ ոչ, Ս. Հաղորդութիւնը Յիսուսի մարմինն է գոյացափոխութեան խորհուրդով՝ կամ ոչ, սոսկ հաց մ'է, կամ Յիսուսի մարմնոյ պատկերը ու խորհրդանիշը ևն... Այս ամէն հակասութիւններն ալ ճշմարտ են, իւրաքանչիւր ջրիստոնեայ կրնայ հաւանածը զրկել ու դաւանիլ, որովհետև որոշուած է. — Զիջողութիւն ո՞ր է իցէ եկեղեցւոյ ո՞ր է դաւանանքին, զաղափարին, մատակարարուած խորհուրդներուն, քանի որ ամէնն ալ ի վերջոյ Ս. Հոգւոյն թելադրութեամբ և գործակցութեամբ կը կատարուին: — Թէ ո՞րքան ջրիստոնէութիւն կը մնայ հոս և ո՞րքան անջրպետ հրէական կամ մահմադական մտածութեան հասնելու, թո՞ղ այդ սկզբունքներու հաւատացողներու խիղճը վկայէ:

Այս սխալ սկզբան հետևանքով՝ թէ՛ Համագումարին վերոյիշեալ որոշումները՝ և թէ՛ առաջարկուած տեսութիւնները զուրկ են եկեղեցւոյ միութեան պայմաններու ողջամիտ գիտութենէն: Այս սոցիալութիւնը միայն կրնայ լիով բացատրել այնքան արտաոց տարածայնութիւնները և անյաջող ելքը ուր յանգեցաւ Համագումարը:

(Շարունակելի) Ը. ԿԱՐՊԵՍ ԱՍՏՈՍՆԻ

ԽԱԹԹԻ ԵՐԿԻՒ ԱՐՉԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

«Բոյմ-վեպ» պատմութեան Խմբագրութեան

Չեր թանկաթէք մամագրի Յուլիսի համարին մէջ Պր. Յակոբ Գրիգոր ուշադրութիւն կը հրաւիրէր «Կոնստակ յի մէջ իմ հրատարակած Խաթթի արձանագրութեանց վրայ, և այդ էջերէն վեր կը նայէր մի քանի սխալներ: Պր. Յակոբ-Գրիգորի այս եռանդուն հետախուզութիւնները կ'ապացուցանեն անոր հետաքրքրութիւնը նախահայակեան պատմութեան և անոր յարակից բոլոր խնդիրների մասին որոնք կը թուին գրաւ

1. Խ. Expérience religieuse, trad. Abauzit, Alcan, 1906, p. 326.
2. Խ. Բագմ. 1927. Թ. 10. էջ 819.